

# ՄՈՎԱԼԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՒ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՎԵՆԵՏԻԿԵԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԵՐԸ

---

Շարժառիթներ, դժուարութիւններ, յաղթահարումներ

Հ. Ղեւոնդ Ալիշան, «Հայապատում»ի Յառաջաբանին մէջ, կուտայ մեզի Հայ պատմիչներու ցանկը, թիւով 158, սկսեալ Ագաթանգեղոսսէն մինչեւ Հ. Միքայէլ Զամշեան, մատնանշելով իւրաքանչիւրին արժէքն ու կարեւորութիւնը: Խօսելով Մովսէս Խորենացիի Պատմութեան մասին, համառօտ մը կը թուարէէ գրքին յարուցած բանասիրական դըժուարութիւնները, ապա՝ խառնելով իւրարու իր բանաստեղծի ու հայրենասէրի հոգին՝ հետեւեալ խօսքերով կ'եղրակացնէ հարցը. «Իր ամէն քննադատելի թերութեամբքն հանդերձ՝ հաճոյ եղած են ազգայնոց եւ օտարաց՝ ընծայած ծանօթութիւնքն մեր Հայ ազգի վրայ, յընթացս հազարաւոր տարիներու, որքան եւս մասսմբ սոսկ աւանդական ըլլան: Բնիկը եւ օտարք առ նա զիմեն՝ իրեւ առ աղքիւր ծանօթութեան հին Հայութեան, եւ մեր ամէն պատմչաց հիմն նա է: Այս անզուգական արժէք մ'է, զոր չեն կարող ուրանալ ամէնէն խիստ դատողք եւ դատապարտողք եւս. մանաւանդ օտարք (...): Սակայն եթէ այս (օտար) գիտնականքդ ունենային Խորենացւոյ ժամանակակից՝ իրենց յատուկ նախնեաց քանի մի կտոր աւանդութիւն, ո՞րքան եռանդեամբ եւ նախանձով պահէին, պաշտպանէին եւ պաշտէին, եւ անհաւանից դէմ կռուէին. եւ եթէ մեր պատմչին գրած քանի մի տողերու չափ գտնէին, միթէ իրեւ սրբազան մասունք չէր՝ պահէր» (Ա.Լ.ԻՇԱՆ Հ. Ղ., Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 55):

Այս խորհրդածութիւններով՝ կու գամ ներկայացնել անզուգարձութիւններ Մովսէս Խորենացիի Պատմութեան գրքին հրատարակութիւններուն մասին, որոնք կատարուած են Վենետիկի մէջ:

Սարգիս Արքեպիսկոպոս. Սարաֆեանի հրատարակութիւնը – 1752

Միսիթար Արքահօր կեանքի վերջին տարիներուն, այն է 1746ին, Պոլիսէն Վենետիկ կը ժամանէ Սարգիս Արքեպիսկոպոս. Սարաֆեան, նոյն տարիներու ականաւոր դէմքերէն մէկը: Միսիթար Արքայ արդէն իսկ տասնեակ տարիներէ ի վեր նուիրուած էր հրատարակչական գործին, ու ահա Սարգիս Արքեպիսկոպոս. եւս կը նուիրուի նոյն ասպարէզին, ստեղծելով անել կացութիւն: 1747ին երբ Միսիթար, Անտոն Պորթոլի տպարանին մէջ տպէլ տուած էր Սաղմոսարանը, նոյն տարին Սարգիս Արքեպիսկոպոս. ալ կը տպէ նոյնը՝ նոյն տպարանին մէջ, յետ առնելու Միսիթարի հաւանութիւնը, որ անշուշտ չէր կարող մէրժել:

Արդար ըլլալու համար, պէտք է ըսենք որ Սարգիս Արքեպիսկոպոս. հրատարակած գիրքերէն մասը մը՝ նոյն տարիներուն՝ բնաւ երբեք պիտի չտպէին ո՛չ Միսիթար եւ ոչ իր յաջորդները: Ասոր չօշափելի օրինակն է Գիրք օրինակաց եւ նմանութեան հատորը, որու տպագրութիւնը Սահակ Ահազին Արքեպիսկոպոս. առաջարկած էր Միսիթարի եւ ստացած մերժողական պատասխան, ու նոյն գիրքը 1750ին, Միսիթարի մահէն տարի մը յետոյ, կը տպագրէ Սարգիս Սարաֆեան, միշտ Վենետիկի մէջ:

Ահա այս գրքի շարքին պէտք է դասենք նաեւ Սարաֆեանի 1752ին հրատարակած Ազգագրանութիւն տոհմին Յաբեթեան, այն է՝ Խորենացիի Հայոց Պատմութիւնը: Միսիթար Արքահօր հրատարակած շուրջ յիսուն հատորները, իբր նպատակակիտ ունին Հայ ժողովուրդին հոգեւոր օգուտը, ու նոյն իսկ քերականութեան գիրքերու տեսակներն ու Հայկագեան բառարանն անդամ՝ կը հետապնդեն նոյն այս վախճանը, եւ որով կը բացատրուի թէ ինչու Միսիթար չէ հրատարակած Պատմագիրքեր: Այս տեսակէտով ամէն կերպով զնահատելի է Սարաֆեանի ձեռնարկը, որ ազգին կը հրամցնէ ազգային պատմութեան կողող մը, յիշեցնելով Ան ընթերցասէլ բարեմիտս Յառաջարանին մէջ՝ Սենեկայի խօսքերը թէ «Պարտ է իմաստնավարժ եղելոցն պարապիլ նաեւ յանցելոց պատմագրութեանց վերծանութիւն, առ ի կատարունակիլ լրապէս», յորդորելով որ կարգան՝ ո՛չ վիճաբանութիւն յարուցանող գիրքեր, այլ «զօգտաւէտ գրեանս, յորոց օգտին բազումք եւ պայծառանայ բոլոր ազգ մեր»:

Խորենացիի Պատմութեան 1737ին Լոնտոն Վեստոնեան եղբայրներէն հրատարակուած երկւեզու (Հայ-լատին) եւ 1828ին Ս. Ղազար հրատարակուածին միջեւ, իննառուն տարիներու կամուրջը կարելի է նկատել Սարգիս Արքեպիսկոպոս. Սարաֆեանի կատարած հրատարակութիւնը, որու տպաքանակը թէեւ եղած է «սակաւաւոր թուով» ըստ Յառաջարանին, սակայն ունեցած է անշուշտ իր բարերար դերը՝ մեր ազգային կեանքին եւ պատմութեան մէջ:

1827ին Ս. Ղազար տպագրուած օրինակը

Միիթարեան Միաբանութեան պատմութիւնը սովորաբար կապուած է անոր Աբբաներուն, եւ իւրաքանչիւր Աբբայ իր գահակալութեան շրջանին՝ ջանացած է իրականացնել Միիթար Աբբահօր գաղափարականը, նկատի ունենալով նոյն շրջանի ազգին օգուտն ու պահանջները: Այսպէս, Միիթարի յաջորդ Ստեփանոս Մելքոնեանի յիսնամեայ արքայութեան առաջին շրջանը՝ գրական տեսակէտով՝ կարելի է նկատել շարունակութիւնը Միիթարի գծին, իսկ Միաբանութեան երկուքի անջատումէն ետք, երբ կը խաղաղի ներքին մթնոլորտը, այն է 1773 թուականէն սկսեալ, զարկ կը տրուի ազգային բնոյթ ունեցող հրատարակութիւններու, որոնց ներկայացուցիչը կրնանք համարիլ 1784-1786 տարիներուն հրատարակուած Զամչեանի եռահատոր Հայոց Պատմութիւնը, 1791ին՝ ինձիճեանի Տեսութիւն համառօտ Հին եւ նոր աշխարհագրութեանը, 1793ին՝ Ղազար Փարագեցի Պատմութիւն Հայոցը, 1794ին՝ դարձեալ ինձիճեանի Ամարանոց Բիւզանդեանը, 1796ին՝ Խորենացիի ընծայուած Գիրք Պիտոյիցը:

Ստեփանոս Արքեպս. Ագոնց երրորդ Աբբահօր գահակալութիւնը կը տեևէ 25 տարի, 1800էն 1824, որու առաջին տարիներուն ամբողջ եւրոպան խոռովութեան մէջ էր եւ նաբոլէոնական սպառնալիքը կանգնած էր նաեւ Ս. Ղազարի վրայ:

Ասով հանդերձ զգալի կերպով կը նշմարուի գրական զարթում մը՝ օգտակար ըլլալու ազգին՝ որեւէ տեսակէտով: Միիթարեան տիտաններու շրջանն է. Աւետիքեանի շուքը զգալի է վանքէն ներս, ու կենսունակօրէն գործի վրայ են միասնաբար՝ Զամչեան, ինձիճեան, Աւգերեան եղբայրները, Զախարիասեան, ու ասոնց շունչին տակ կը պատրաստուին Բագրատունի, Բժշկեան եւ այլ միաբաններ:

1802ին Հ. Մկրտիչ Աւգերեան Պոլիս մեկնելէ առաջ՝ իր եղբօր, Հ. Յարութիւնի կը յանձնէ իր գրական պաշարը: Նոյն տարին Հ. Յարութիւն ալ Պաշպալով մեկնելուն՝ կ'իմացնէ Հ. Մկրտչի թէ թողած գրութիւններէն «Զայոց գրեանս, ետու ի ձեռու Հ. Յովսէփին ի պահպանութիւն եւ ի գործածութիւն՝ մինչեւ ի գալ ձեր, բաց յեղիշէն, զի զայն, հրամանաւ Աբբահօր, տանիմ ի Պաշպալով» (Հ. Յարութիւն Աւգերեան, Վենետիկէն, 24 Մարտ 1802ին, առ Հ. Մկրտիչ Աւգերեան, Պոլիս): Այս բացատրութիւնը ցոյց կու տայ թէ 1802ին, Հ. Մկրտիչ Աւգերեան արդէն իսկ սկսած էր պատրաստել «զՀայոց գրեանս», անշուշտ տպագրութեան համար, որոնցմէ Եղիշէի հատորը Հ. Յարութիւն կը սեփականէ: Նոյն տարիներուն գրական այս շարժումին սիրտն ու հոգին եղած է միշտ՝ Հ. Մկրտիչ Աւգերեան, որ նկատելով քաղաքական դժուարին կացութիւնը, ու այդ պատճառով տպարանին փակուիլ կամ գործին դանդաղիլը, չի՛ քաշուիր Պոլիսէն իսկ քաջակե-

րական տողեր գրել Ագոնց Աբբահօր, 26 նոյեմբեր 1805 թուակիր նամակով՝ «Մի՛, եւ մի՛, աղաչեմ, ի սնոտիս համարեսջիք զստէպ գրեալսն մեր, թէ անդադար լիցին տիպք պէսպէս պիտառնութեանց՝ յամենայն կարգէ հետաքննին, ուսումնական, հրահանդական եւ հոգեւորական բանից, ե՛թէ տետրակ, ե՛թէ գրքոյկ, ե՛թէ գիրք եւ ե՛թէ մատեանք. միով բանիւ՝ ա՛յն է կեանք ազգիս եւ վանիցս»:

Վրայ կը հասնին նաբոլէոնի տիրապետութեան օրերը: Երբ երկար տագնապներէ յետոյ, կը ստանանք նաբոլէոնի 17 Օգոստ. 1810ի վճիռը ու Միաբանութիւնս իբր գիտական գրական կաճառ զերծ կը մնայ բնաշնչումէ, այնուհետեւ Ս. Ղազարի Ռկատը պէտք էր արդարացնել ինքպինքն ու իր գոյութիւնը՝ յաչս Եւրոպայի: Մտահոգութիւն մը՝ որ գործի կը մղէր բոլոր միաբանները, իւրաքանչիվը իր կարողութեան համաձայն, ու այնուհետեւ փոխն ի փոխ լոյս կը տեսնեն Եւրոպական լեզուով հրատարակութիւններ, ծանօթացնելու համար Եւրոպայի՝ հայ անցեալը, պատմութիւնը, հոգեւոր ու մտային գանձերը: 1810էն սկսեալ լոյս կը տեսնէ ներսէս Շնորհալիի Հաւատով խոստովանիմը, նախ վեց լեզուներով, ու բազմաթիւ անգամ վերատպուելով կը հասնի մինչեւ 38 լեզուներով հրատարակութիւններ: 1812ին, ներսէս Լամբրոնացիի Աւենաբանութիւնը, իտալերէն եւ հայերէն, Զ. Յարութիւն Աւգերեանի թարգմանութեամբ: 1816ին, Զ. Մկրտիչ Աւգերեանի նախաճեռնութեամբ՝ Յովհան Օձնեցիի Ճառ ընդդէմ երեւութականցը, հայերէն եւ լատիներէն: Երկու տարի յետոյ, 1818էն 1826 տարիներուն՝ հրապարակ կը հանուին ու ամբողջ Եւրոպայի գիտուականները գրեթէ յափշտակելով կը խլեն՝ միայն հայերէն ձեռագիրներու մէջ պահպանուած՝ Եւսեբիոս Կեսարացիի Քրոնիկոնը եւ Փիլոն Աղեքսանդրացիի Ճառերը, հայերէն ու լատիներէն, թարգմանուած Աւգերեանէ: 1829ին Միաբանութեանս Հովանանարութեամբ Կապելլեատի կը հրատարակէ ներսէս Շնորհալիի Ընդհանրական թուղթը եւ նամականին՝ լատիներէն եւ հայերէն: Ու դեռ ասոնց կողքին կրնանք թուել Զախիջախեանի, Սոմալեանի, Աւգերեանի գանազան բառարանները:

Գրական-գիտական այս կենսունակ խմորումին ու շարժումին մէջ է որ կամաց կամաց կը հասուննան նոր ծրագիրներ, միշտ հեռանկարն ունենալով՝ նախ ազգին օգուտը եւ երկրորդ եւրոպական աշխարհը: Մրագիրներէն առաջինը կ'ըլլայ հրապարակ հանել մեր նախնեաց մատենագրութիւնը՝ լրիւ, ըլլա՞ն անոնք պատմական, ըլլա՞ն ճառական. բայց որովհետեւ չէր բաւեր գաղափար ունենալը, զայն իրագործելու համար կարեւոր էր նաեւ նիւթական նպաստը, ահա Պոլսոյ մէջ թիկունք կը կանգնին Տիւղեանները, որոնց ծախսով կը պատրաստուին տպագրական նոր տառատեսակներ, ու նոյն գերդաստանէն Վենետիկ հրահանգ կը տրուի՝ «զդործս հարցն մերոց նախնեաց՝ տպեսջիք,

սկսեալ ի գործոց Լուսաւորչին մերոյ մինչեւ ցվերջնոցն (...) չփոխելով բան մի ի գրուածոց նոցա» (Հ. Ստեփանոս Մուրատեան, Պոլիսէն, 10 Յունուար 1817ին, առ Հ. Սամուէլ Սամսարեան, Վենետիկ):

Տիւզեաններէն եղած առաջարկը, ուրեմն, կը հաղորդուի Վենետիկի մեր միաբաններուն՝ 10 Յունուար 1817 թուակիր նամակով. իսկ այս թուականէն շատ առաջ Ս. Ղազարի մէջ սկսած էր պատրաստութիւնը իրագործելու նոյն ծրագիրը, որու մէկ ապացոյցը տեսանք վերեւ 1802ին Ալգերեան եղբայրներու միջեւ եղած թղթակցութենէն: Եւ արդարեւ, ներկայիս մեր ձեռագրատան մէջ ունինք մեր Հայրերու գրիչով պատրաստուած նախնեաց մատենագրութեան շարքը, որոնցմէ իբր նմոյշ կ'առնեմ Զեռ. թիւ 2441, Սովոր Խորենացիի «Պատմութիւն»ը, որու աւարտին գրուած է հետեւեալ ծանօթութիւնը. «Ակիզըն արարի զգործ Խորենացոյն՝ հանդերձ տարբերութեամբք օրինակաց, յամի Տեառն 1809, յօգոստոսի, եւ աւարտեցի ի 4 Մարտի 1810»:

Մինչ Տիւզեաններու եւ Վենետիկի միջեւ կը յառաջնանան բանակցութիւնները՝ տպագրելու մեր նախնեաց մատենագրութիւնը լրիւ, 1819ին վրայ կը հասնի Տիւզեան գերդաստանին ահաւոր դժբախտութիւնը. Սուլթանին հրահանգով՝ Գրիգոր եւ Սարգիս չէլէպիները կը գլխատուին, իսկ Մկրտիչ եւ Միքայէլ չէլէպիները՝ իրենց պալատին դիմաց կը կախուին. կիներն ու Յակոբ Տիւզեան կ'աքսորուին կեսարիա: Թէեւ անկախ Տիւզեաններէն, ուրիշ բարերար անձերու մեկենասութեամբ եւ Միարանութեանս զոհողութիւններով կը շարունակուին գիրքերու տպագրութիւնը, սակայն նախնեաց մատենագրութեանը՝ կը յետաձգուի միշտ աւելի, մինչեւ 1823 տարին, երբ Պոլսոյ Գագզեան, Պէզճեան եւ ուրիշ երեւելի ամիրաններու միջնորդութեամբ՝ Յակոբ Տիւզեան կը դառնայ աքսորէն:

Նոյն տարիին Պոլսոյ մէջ կը տպագրուի Եղիշէի Վարդանանց պատմութիւնը, որու բնագիր օրինակը, աղէտի օրերուն, Տիւզեանց պալատէն փոխադրուած էր Պոլսոյ պատրիարքարանը: Տպագրուած հասորին վրիպակները պատճառ կ'ըլլան որ արթննայ Յակոբ Տիւզեանի մէջ իր հայրերու ոգին, եւ հետամուտ կ'ըլլայ որ նոյնը վերատպուի Վենետիկ՝ Եղիշէի միւս երկերուն հետ միասին, սկիզբ տալով յաջորդարար ամբողջ նախնեաց մատենագրութեան տպագրութեան:

Միշտ 1823ին Հ. Սուքիաս Սոմալ, որ տարի մը ետք պիտի յաջորդէր Ագոնց Աբբահօր, կը դառնայ Հնդկաստան կատարած ուղեւորութենէն, ու անցնելով Լոնտոնէն ու Փարիզէն՝ տեսակցութիւններ կ'ունենայ եւրոպացի գիտնականներու հետ ու կը հասնի այն եղբակացութեան՝ թէ պէտք ենք աճապարել հրապարակ հանելու մեր նախնեաց գրական գանձերը, ուղղելու համար եւրոպացիներու մտայնութիւնը՝ նկատմամբ մեր ազգին: Եւրոպացիներու համար իտալերէն լեզուով կը պատրաստէ իսկոյն հայ հին մատենագրութեան մասին ծաւալուն

**Հատոր մը, ճանչուած** Quadro della storia letteraria d'Armenia անունով: Նոյն այս ուղղութեամբ ունի ծաւալուն նամակ մը, գրուած Ս. Ղազարէն, 25 Դեկտեմբեր 1823ին, առ Հ. Կարապետ Եսայեան, Պոլիս, ուր ի միջի այլոց կ'ըսէ. «Հասարակաց էր ապաքէն մեր ամենեցուն իդշ հնացեալ եւ բազմատենչ, ի տեսանել ժամ մի յառաջ, ըստ գեղեցիկ փութոյ այլոց ուսումնասէր ազգաց, զգրաւոր վաստակս մերոյս նախնեց ի տիպ արձանացեալ համօրէն, կամ գէթ ըստ ընտրելագոյն եւ ըստ կարեւորագոյն մասին ոսկեղէն վարկուցեալ դարուն»: Կը շարունակէ գրել թէ այս իդքը իր գագաթնակէտին կը հասնի Հնդկաստանի մէջ, երբ կը տեսնէ թէ հնասէր եւրոպացի գիտնականներ՝ զարմանքով կը լսեն թէ մեր ազգին հնագոյն մատեանները դեռ չեն տպագրուած, ու առանց գիտնալու այս յապաղումին իրական պատճառը, եւ կամ իրենց ազգին մեղրով ուզելով չափել մեր ազգին կտաւը՝ կը մեղադրեն մեզ իրը դանդաղաշարժներ: Ու նախանձախնդիր հայ ազգին վարկին ու անունին, Հ. Սուրբիան Սոմալ կ'ուզէ անցնիլ իսկոյն դործի, ձեռք առնելով միջոց մը. «Եւ զի սկիզբն լիցի, անագան գէթ, ի տպագրութիւն մատենից նախնեցս, ունէի առ իս եւ բերէի այդը ի Պոլիս ի վաճառ՝ զհաւաքումն ինչ հնդկային հին եւ նոր դրամոց ոսկեղինաց, արծաթեղինաց եւ պղնձեաց, զետեղեալ կարգաւ ի գորոցի ուրեք, որոյ գին ընդ ամենայն իրը երկու հազար դուրուշ, պիտէր ծախել ի տպագրութիւն Աղաթանգեղոսեան մատենին»:

Միշտ 1823ին, Սեպտ. 24ին, Փարիզէն, Միսիթարեան կաճառի անդամ եւ Փարիզի համալսարանի արեւելեան լեզուներու ամպիոնի դասախոս Շահան Զրպետ կը իրախուսէ Հ. Յարութիւն Աւգերեանը՝ գրելով. «Ճապագրութիւն մատենագրաց մերոց միշտ ցանկալի իմն երեւի յոյժ յոյժ ամենայն իմաստնոց տեղւոյս. եթէ յայտարարութիւն ինչ առնիցէք զայսմանէ, ծանուցանելով զանուանս երեւելի հեղինակաց մերոց, ըստ կարգի այրուենից եւ կամ ըստ կարգի ժամանակագրութեան, սկսեալ ի Զենորայ եւ ի Լուսաւորչէն, գուցէ բազում անձինք եւ մանաւանդ բազում գրքատունք եւ համալսարանք Եւրոպիոյ, նաեւ իշխանք թագակալք կամեսցին ստորագրել յայն»:

Այսպէս ահա ժամանակով կը հասուննան գաղափարները, եւ ճիշտ այս շրջանին, այն է 1824ին՝ Հ. Սուրբիան Սոմալեան կ'ընտրուի Աբրայ Միաբանութեանս ու կը սկսի զարկ տալ տարիներու փափաքին, այն է նախնեց մատենագրութեան տպագրութեան: Սոմալեան Աբրահամօր քսան տարիներու ընթացքին միաբաններուն գրած նամակներուն մէջ՝ կարելի է գտնել իւրաքանչիւր տպագրուած գրքի կենսագրական տուեալները՝ իրենց բոլոր մանրամասնութիւններով: Բայց անոնցմէ աւելի՝ կը տեսնուի թէ ինչպէս հիմնականին հետամուս էնա՝ ճոխացնելու Ս. Ղազարի ձեռագրական հաւաքածոն, որպէսզի անոնց վրայ հիմնուելով անթերի կերպով կատարուին հրատարակութիւնները:

Հ. Եփրեմ Սէթեան Կարին գտնուած օրերուն կընդունի Աբբահօր 10 Յունուար 1826 թուակիրը որ կ'ըսէ. «Այլ դու ուշ դիջիր այդր ազգայնոցն մատենից, որսացեալի քոյին ուռկան եւ զէ. Անանիա. եւ այժմէն զէտ լեր առնուլ տեղեկութիւնս թէ յորո՞ւմ վայրի, յո՞ր խորշ աշխարհաց մերոց գտանիցի փոչոտեալ գրչագրաց յիշատակ: Տեղեկացեալ է մեր աստ թէ ի քաղաքին Արծէկէ, ի մէջ պարսպին է փոքրիկ մատուռ մի փակեալ, ուր ի ներքս կան Աւետարան մի եւ ձառընտիր հին եւ երկաթագիր, զորս վաղ ժամանակաց Սէլվեան Տէր Սահակին յաջողեալ է առնուլ եւ բերել այդր, այլ չունելով բաւական դրամս ի պէտու ծախուց ճանապարհին՝ խափանի: Դարձեալ լսեմք թէ ի Բաղէշ, յեկեղեցուն Հինգ խորան կոչեցեալ, կայ ձառընտիր մի բոլորգիր ի վերայ մագաղաթի, յորում կան, ասեն, յոլովագոյն ճառք Ոսկեբերանի, Մանդակունւոյ: Զայսցանէ դիւրին է քեզ տեղեկանալ այդր ի Սէլվեանէն կամ յայլմէ բաղիշեցւոյ, եւ հնարս խորհել ի ճեռս բերելոյ դրամօք, կամ զրուն մատեանսն եւ կամ զօրինակս կարեւորացն որ ի նոսա: Խորհուրդն մաղելոյ յաւուր միուր զհայաստան՝ ի սակաւ ամս վճարեսցի, եթէ գիտիցէ յառաջագոյն որ գնալոցն է՝ թէ զի՞նչ աստ եւ զինչ անդ սփիւր կայցէ ի մատենից: Մարթ է եւ այդր կալով նաեւ ի վարձու ունել զոմանս ի գրագէտ տիրացուից, որպիսի գտաւ առ մեօք (Գէորգ) Պալատլուն, եւ առաքել ի զանազան կողմանս աշխարհիս մերոյ, զի օրինակեսցեն ինչ ինչ ի վիթիսարի ճառընտրաց, կամ գէթ զիշատակարանաց վանորէից, զմատենից եւ զառաջնոց ոմանց զգերեզմանացոց օրինակս բերցեն: Այսչափ ինչ ասել հերիքասցի՝ ի գրգիռ անքուն հետաքննութեան հնասիրիդ»:

Այս երկար մէջբերումը թող միայն նմոյշ մը ըլլայ Սուլքիսա Սոմալ Աբբահօր բազմաթիւ գրութիւններուն, եղարակացնելու համար թէ ի՞նչ էր ծարաւը նոյն օրերուն եւ ինչ ուղղութեամբ էր, առաքելական ու հովուական գործունէութեան կողքին, դրական ու հրատարակչական ասպարէզը: Այս տարիներուս Զեռագիրներ ժողվելու մտահոգութիւնը, սէրը եւ անոր գործունէութիւնը՝ ասպարէզ մըն է առանձին ուսումնասիրութեան:

Տեսնելով թէ ձեռագիրներու սակաւութեան պատճառով կրնար ուշանալ նախնեաց մատենագրութեան հրատարակութիւնը, որու մեկնաս կ'ուզէր ըլլալ Յակոբ Տիւրեան, Սուլքիսա Սոմալ Աբբայ կը մտածէ անմիջական լուծումի մը մասին. «Եւրոպական կիրթ ախորժակը հանդերձ շայեկանութեամբ, որ զընտիր մատենիկս իւրեանց փոքրագիր տպագրեն, զիւրատար եւ զիւրագին, յորդորեցին զմեզ, զի ինչ ինչ եւ մեք յընարելոց մատենիցս հանգոյն նոցին փոքրագիր, ի սուլ ժամանակի եւ դոյցն ծախիւք առ այժմ տպագրեսցուք» (25 Յուլիս 1826ին, առ Հ. Եսայեան, Պոլիս): Արդ, եւրոպական փոքրագիր տպագրութիւններու օրինակին վրայ է որ ծայր տուած է մեր ալ

փոքրադիր գիրքերու նախնեաց հրատարակութիւնը, «Ընտիր Մատենագիրք» խորագրով. իսկ բուն ազնուագոյն շարժառիթը այս կերպով գործելուն՝ Սոմալեան կը մատնանչէ նոյն նամակին մէջ, ըսելով. «զի մի՛ հայ մանկտին ընդ երկար ի կարեւորացն զրկեսցի», այսինքն՝ որպէսզի հայ մանուկը երկար ատեն զրկուած չմնայ կարեւոր նկատուած գիրքերէն:

«Ընտիր Մատենագիրք»ի առաջին թիւը կը նուիրուի Եզնիկի Եղծ աղանդոցին, որու բնագիրը վաղուց պատրաստ էր տպագրութեան, ու լոյս կը տեսնէ 1826ին: Սովորաբար Հ. Արսէն Բագրատունիի կը վերագրուի գրքին բնագրին պատրաստութեան եւ տպագրութեան պատասխանատուութիւնը, ինչ որ դիւնանկան տուեալներէ չէ կարելի ապացուցանել:

Տարի մը ետք, 1827ին, լոյս կը տեսնէ «Ընտիր Մատենագիրք»ի երկրորդ հատորը, Սովուէս Խորենացիի Պատմութիւն Հայոցը, որու Յառաջաբանին մէջ կը ծանուցուի թէ օտպագրօծուած է չորս ձեռագիրներ «մին ԶԾԲ ամի, մեւսն ՌՃԻ, մեւս եւս ՌՃԼԲ, եւ այլ անյայտ»: Ձեռագիրներու համապատասխան թիւերն են՝ 743, 1530, 869 եւ 1156, որոնց նկարագրութիւնը կը վերապահենք ուրիշ յարմար առիթի:

Այս տպագրութեան բնագիրը, որ ներկայիս կը պահուի մեր Ձեռագրատունը, (Ձեռ. թիւ 2441), պատրաստած է Հ. Կարապետ Եսայեան, որ 1820ին Վենեստիկէն Պոլիս երթալուն՝ կը տանէր հետը, Եղիշէի տպագրելի հատորի բնագրին հետ, անշուշտ յոյսով թէ հոն կրնար հանդիպիլ նոր ձեռագիրներու եւ կատարելագործել տպագրելի բնագիրը: Բայց որովհետեւ վանքին մէջ սկսած էր նման գիրքերու տպագրութեան եռանդը, եւ ինչպէս կը գրէ Սոմալեան Աբբայ, «վաստակաւորք ի պէտս տպագրութեան նախնեացն ընտիր գրուածոց կամակարք են ամենեքին եւ ինքնայօժարք ի գործ, մինչեւ զօր Ճերմակեանին անգամ զուրագն ի բաց թողով եւ գրիչ ի ձեռն առնով - ըսել ուզելով թէ անկարելին դարձած է կարելի - ի կրկին ընօրինակումն ինչ ինչ տպագրելեաց» (28 Մարտ 1826ին, առ Հ. Եփրեմ Սէթեան, Կարին), զանազան նամակներով կը ստիպէ Հ. Կարապետ Եսայեանը՝ որ փութացնէ վանք զրկել Խորենացիի եւ Եղիշէի պատրաստած օրինակները՝ որպէսզի սկսի տպագրութիւնը, թելագրելով հոգալ նաեւ տպագրութեան ծախսը, որովհետեւ նոյն շըշանին կը տպագրուէր նաեւ Ոսկեբերանի երկաստոր Սեկնութիւն Մատթիէն, եւ «գանձանակ մեր երթալով երթայ եւ սպառի ի ծախս Ոսկեմատենին» (Սոմալեան, 11 Ապրիլ 1826ին, առ Հ. Կ. Եսայեան, Պոլիս): Խորենացիի տպագրութիւնը աճապարելու շարժառիթներէն մէկն ալ այն էր որ լուր կը չըջէր թէ նախկին միաբան Հ. Յովհաննէս Զօհրապեան Փարիզի մէջ կրնար տպել նոյնը. այս լուրը վանք հասցնողը՝ անցեալին եղած էր Շահան

Յակոբ Ջրպետ, եւ մերինները անտարբեր չէին կրնար մնալ ասոր դիմաց. ուստի Աբբահայրը կրկին ու կրկին անգամ կը գրէ Հ. Կարապետի. «Զնորենացիդ եւ զեղիչչ ո'րպէս ոչ փութացուցից, զի ընդ իս եւ այլք կամին պսակել բազմամեայ աշխատութեանդ, եւ վասն այն դրեցի եւ գրեմ» (9 Յունիս 1826):

Հ. Կարապետ չէր ուզեր աճապարել՝ երկու պատճառի համար. նախ որ կ'ուզէր կատարելագործել գործը եւ այնպէս հրապարակ հանել, եւ երկրորդ՝ որովհետեւ հանդիպած էր Սիսական կոչուած ձեռագիր ճառընտրի մը եւ անյագօրէն օրինակելով զրկած վանք, որու համար արժանացած էր Աբբահօր քաջալերականին, թէ «ուրախացաք մանաւանդ ընդ գիւտ բազմապատիկ ճառից, զորս ոչն ունէաք եւ որոց կարօտ էաք» (24 Փետրուար 1826):

1826ի նոյեմբերին նորատիպ փոքրագիր Եղնիկէն օրինակ մը Հ. Կարապետին զրկելով՝ Սոմալեան Աբբայ կը գրէ. «Տեսանիցես զեղնիկն մանկացեալ, որում կրտսեր կամ երէց եղբայր լինելոց է Եղիշայն եւ Խորենացին զնոյն երկունս լուծցէ» (24 Նոյմբ. 1826):

1827ի Մայիս ամսուն կը սկսի տպագրութիւնը փոքրագիր Եղիշէի եւ Խորենացիի, որոնց տպագրութեան Հոգը Սուքիաս Աբբահայր առաջին նամակով մը կը գրէ Հ. Կարապետի՝ թէ «յանձնեցի հնասէր քննարանի Հ. Արսենին (Բագրատունոյ)» (25 Մայիս 1827), եւ երկրորդ նամակով մը՝ «մանրախոյզ հնասիրի Հ. Արսենին, որ յիւրմէ կողմանէն զաշխատութիւն չխնայէ, որպէս խելամուտ լեալ եմ... , ամենայն փութով եւ ջանիւ եւ խորհրդակցութեամբ այլոց՝ գոտի ածեալ վաստակէ» (12 Յունիս 1827): Եւ որպէսզի որեւէ կերպով չվնասուի Հ. Կարապետի պատրաստած Խորենացիի օրինակը, որու իւրաքանչիւր էջին ստորեւ նշանակուած են չորս ձեռագիրներու տարբերակները, եւ զայն ձեռագրատան մէջ պահելու համար, Բագրատունի իր կարգին կ'ընդօրինակէ Հ. Կարապետի օրինակը «ճշգրտիւ հետազոտութեամբ եւ երկիւղածագոյն խոտորմամբ ի գրչագրաց» (անդ):

Խորենացիի տպագրութիւնը Յուլիս - Սեպտեմբեր ամիսներուն կ'աւարտի, հանդերձ հինգ պղնձատիպ նկարներով, նիւթ ունենալով գոտագներ նոյն Պատմութենէն: Ցառաշաբան Աղդէն առաջ ունի նաեւ ընծայական մը՝ ուղղուած Յակոբ Տիւզեանին, որուն կը զրկուի փառակազմ օրինակ մը՝ Սուքիաս Սոմալ Աբբահօր 9 Նոյեմբեր 1827 թուակիր առանձին նամակով, որու բովանդակութիւնը կը հրատակենք՝ Խորենացիի Պատմութեան հետ անմիջական աղերս ունենալուն համար.

Մեծապատիւ Ազնուական Տեառնի Յակոբայ Զելէպւոյ, ողջոյն շատ սիրոյ եւ մեծարանաց:

Զգրաւորական պարգեւս Մեծապատիւ Ազնուութեանդ, զառաքեալ գրչագիր մատեանս Նախնեաց եւ Արդեաց, վաղուց ընկալաք, եւ հանոյ եղեն մեզ քան զգանձա ցանկալի, եւ իրրեւ զաք սրտի Ընծայողիս՝ որոյ

չի կշիռ եւ ոչ գինք: Առաւելեալ եմք խնդրութեամբ եւ անմոռաց շնորհակալութեամբ ընդգրկեալ պահեսցու՛մ ազգաց յազգս ի յիշատակ յաւերժական մտերիմ սիրոյդ եւ ուսումնասէր գեղեցիկ ախորժակացդ: Եւ առաւել ընդ այն եմք շնորհապարտ, զի այդպիսեօֆ մանաւանդ, որպէս եւ է իսկ հաւաստի՝ բան որո՛վ եւ է այլով իւիք պատուել զմեզ համարեցար եւ կամեցար եւ արարեր արժանի: Որ զի թէեւ մեք չիցեմք այնպիսիք, սակայն ընտրութեանդ պատիւ զնոյն մեզ արգահատելով բերէ մեծարան եւ առաւելն խրախուսէ:

Այլ զի մի՛ շրբամք եւեր կամ դիւրեղծական գծագրութեամբ մատանց կարծեսցի պարտական գոհարանութեանս նուէր դուզնանեայ, ակն կալեալ մնայաֆ մեծի Քերբողահօր մերոյ անմահական տառիցն տպագրութեան աւարտելոյ, զի եւ ի նմա իրբեւ յարձանի դրոշմեալ անշնչելի զերախտագիտութիւն սրտիցս, զնոյն նուիրեսցու՛մ Արժանաւրագունիդ, իրբեւ առ ի մէնջ դոյզն յիշատակ անարտարերելի սիրոյ եւ մեծարանաց եւ բարձր վարկի եւ շնորհապարտ խոստովանութեան մերոյ առ մեծապատիւ բարեացապարտ Տէրդ:

Զոր եւ ահա մատուցանեմք առաջի Զեր ներող նկատողութեանդ, եւ աղաչեմք՝ հանեսչիք եւ յայսմ պատուասիրել զմեզ, ընդունելով ի փոքու ըղերձիս զսիրոս մեր, որ ուրախանայ դաւանել զինքն որպէս Ազնուութեանդ, նոյնպէս եւ ազնուազարմ Եղբարցդ հարազատաց եւ համօրէն պերճապայծառ Ազգատոհմիդ.

Աղօթարար ծառայ  
Սուլիհաս Վրդ. Սոմալեան  
Արքեպս. Սիւնեաց եւ Արքայ Ընդհ.

Ի Վենետիկ, 9 նոյեմբեր 1827

**Հոս անցողակի կերպով նշենք նաեւ թէ Միսիթար Աբբահօր օրերուն եւ անկէ ետք ալ, գիրքերու վաճառումը կը կազմէց Միաբանութեանս ապրուստի գիսաւոր եկամուտը: Սակայն տարիները յառաջանալով եւ մանաւանդ քաղաքական պայմանները միշտ աւելի փոխուելով, գիրքի տպագրութենէն եկամուտ կը ձեւանար միայն այն ատեն՝ երբ գիրքը տպագրուէր մեկենասի մը ծախսով, եւ որով եկամուտը կը մնար Միաբանութեանս: Վենետիկի մէջ տպագրուած գիրքը՝ յատկապէս Պոլսոյ մէջ վաճառուած ատեն՝ բնական է որ գնողին համար ծանր թուէր, եւ երբ այս կացութիւնը կը հաղորդուի Սուլիհաս Սոմալեան Աբբահօր, որ կը պատրաստուէր Եղնիկն ու Խորենացին զրկել Պոլիս վաճառելու, կը ստիպուի տալ բացատրութիւն գրավաճառ Հայր Աւետիք Բէգմէզեանի՝ գրելով. «Երանի թէ անկարօս էաք գնոց գրեանցն, եւ ձրի զամենայն գրեանս բաշխէաք», ու կը յիշատակէ կարգ մը եւրոպական հաստատութիւններ՝ որոնք դրամագլուխ հաստատած կը տպագրեն գիրքեր՝**

ի նպաստ կրօնքին եւ գիտութեան, ու կը մաղթէ որ մենք եւս օր մը հասնինք այս երջանիկ բախտին ու պատճառ չըլլանք որ գրասէրներ մեր պատճառով զրկուին գիրքն։ Եւ դեռ Աբբահայրը կը շարունակէ կատարել համեմատութիւնը մեր եւ եւրոպական հրատարակութիւններուն, ու կը թուէ մեր կատարած զոհողութիւնները, քանի Եւրոպայի մէջ գիրքին տպաքանակը մեծ է, իսկ մերը փոքր, անոնք կը ծախսն անկազմ, իսկ մերը պէտք է ըլլայ կազմուած, անոնք չունին գիրքերու առաքումի ծախսն ու մաքսը, իսկ մենք այդ բոլորով հանդերձ կը ջանանք ամենացած բռնել գիրքին գինը, եւ որով կ'եզրակացնէ. «Քէ չէին ի միջի յօտարաց նպաստք՝ մեք անշուշտ փակէաք զտպարանն, եւ կամ օտար ազգաց գիրս տպչաք, զի կարասցուք ապրել, եւ շահել իսկ ի սակաւուն եւ անաշխատ՝ զյոլովս», որու փորձը ըրած էինք տպելով բազմալեզուեան «Հաւատով Խոստովանիմ»ը, որու սպառումը զգալի էր եւ շօշափելի՝ Եւրոպայի մէջ, եւ որով նաեւ համապատասխան շահը (27 նոյմբ. 1827ին, առ Հ. Աւետիք Բէգմէզեան, Պոլիս)։

1827ի Խորենացիի Պատմութեան տպագրութեանէն 17 տարի յետոյ է որ 1843ին կը տպագրուի Խորենացիի Մատենագրութիւնքը լրիւ։ 17 տարիներու ընթացքին կը տպագրուին նախնեաց բազմաթիւ հատորներ, եղիշէի Մատենագրութիւնքը, Բարսղի Վեցօրեան, Շնորհալիի Բանք չափաւն ու Թուղթերը, Սեբերիանոսի Ճառերը, Զենոր Գլակն ու Յովհան Մամիկոնեան, Միսիթար Հերացիի Զերմանց Միխիթարութիւնը, Փաւստոսի Պատմութիւնը, Կորիւն, Մամբրէ, Դաւիթ Անյաղի Մատենագրութիւնքը, Յովհան Օձնեցիի Մատենագրութիւնքը, Աթագանգեղոս, Եփրեմի քառահատոր Մատենագրութիւնքը, Մանդակունիի ճառերը, Յաճախապատում, Գրիգոր Տղայի եւ Լամբրոնացիի նամականին, եղիշէի եւ Նարեկացիի Մատենագրութիւնքը, Պատմութիւն Աղեքսանդրի ու Լաստիվերացի, ու վերջապէս 1843ին Մովսէս Խորենացիի Մատենագրութիւնքը։ Արդարեւ երկար կ'ըլլայ լուսութիւնը, բայց ոչ առանց պատճառի, որոնք պիտի պարզուին յաջորդ տողերուն մէջ։

Խորենացիի ֆրամսերէն թարգմանութիւնը (1841)

Եւրոպայի գիտնականներու հետաքրքրութիւնը միշտ աւելի աճեւով հայ հին աղքիւրներու նկատմամբ, կը ճեռնարկեն թարգմանել իրենց լեզուով մեր կարգ մը պատմագիրքերը, ու յատկապէս Խորենացիի պատմութիւնը։ 1836ին Լը Վայլեան տը Ֆլորիվալ (Le Vaillant de Florival), Փարիզի լեզուագիտական վարժարանի հայերէն լեզուի ուսուցիչ, Փարիզի մէջ կը տպէ Խորենացիի Պատմութիւնը, Փրանսերէն լեզուով։ 22 Սեպտ. 1839 թուակիր նամակով մը Սոմալեան Աբբայ կը գրէ թէ «Մօնս. Լը Վայլեանն աստ առ մեզ կայ ի գեղջ, հանդէպ տանս բնակութիւն կալեալ, առ մեզ ճաշէ միշտ, յորմէ օգտին յոյժ

մերքն ի գաղղիաբանել, որպէս եւ ինքն ի հայկաբանել» (առ Հ. Եղուարդ Հիւրմիւզ, Հռոմ): Պոլիսէն, Հ. Գէորգ Հիւրմիւզ, ապագայ Արբահայրը, իմանալով գրքին վերատպութեան մասին, կը մաղթէ որ այս նոր տպագրութիւնը չնմանի առաջինին, ուր «չէր կարացեալ պահել զբնափի եւ զգեղեցիկ ոճ ճշգրտաբան մատենագրին, այլ եւ բազում եւ անծոռնի իսկ վրիպակք էին ի նմա» (առ Սոմալեան Արբայ, 2 Հոկտ. 1839):

Թարգմանութեան սրբագրութիւնը աւարտելուն՝ ժամանակ մը հեղինակը կը նուիրուի ծանօթութիւններու ճոխացումին, աջակից ունենալով մեր միաբաններէն՝ Հ. Գաբրիէլ Այվազովսկի, որ քաջ ծանօթ էր Փրանսերէն լեզուին: Թոյլ տրուի մեզի մէջերել Սոմալեան Արբահօր նամակի մէկ հատուածը, գրուած 20 Օգոստոս 1826ին, ճիշտ այն օրերուն՝ երբ պատանի Այվազովսկին հասած էր Ս. Ղազար. «Զգեցուցից ընդ հուպ եւ նորեկ մանկանցն Խրիմացւոց զձեւ վանացս: Ի նոցանէ միջինն, Աղեքսանդր, արդարեւ որպէս կանխաւն գրէր Հ. Մինաս (Բժշկեան)՝ գեր քան զհասակն զարգացեալ է յուսումն եւ ի գիտութիւն լեզուաց հայկականիս եւ ոռուաերէնին, այլոց եւս լեզուաց ինչ ոչ անտեղեակ, մինչեւ թարգմանել ի գաղղիականչն, եւ զուարթ վերծանել զհագարացին, զգերմանացին» (առ Հ. Եղիա Թոմանեան, Հռոմ): Արդ, նոյն այդ Աղեքսանդրը, դարձած Հ. Գաբրիէլ, դիտել կու տայ Լը Վայլեանի՝ թէ Խորենացիի «Հայոց Մեծաց»ը պէտք չէ թարգմանել իրը «Մեծ Հայք», հակաբրելով «Փոքր Հայք»ի, քանի այս բաժանումը եկամուտ է եւ ներմուծուած Հռոմէացիներէ: «Զայս զանազանութիւն իրեւ գիտաց Լը Վայլեանն - կը գրէ Հ. Գաբրիէլ - զգուշացաւ դնել Grande Arménie, զի մի՛ ասէ իմասցի հակագիր Petite Arménie, եւ յետ բազում քննութեանց ընտրեաց, մանաւանդ թէ հարկ համարեցաւ դնել Noble Arménie. եւ սակայն թուի թէ եւ այդ մակրիր դոյզն ինչ պատերազմող հանդիպեսցի լսելեաց ոմանց», եւ որով Հ. Գաբրիէլ լուսաբանութիւն կը խնդրէ Հ. Եղուարդ Հիւրմիւզէն, որու հանդէպ ունէր յատուկ պաշտամունք (10 Մայիս 1840):

Լը Վայլեանի թարգմանութեան տպագրութիւնը կը սկսի 1839ի Նոյեմբեր ամսուն, թարգմանութեան դիմաց ունենալով հայերէն բնագիրը, խնամուած եւ պատրաստուած մեր կողմէ: Տպագրութեան ընթացքին, շաբաթը հինգ օր, արգոյ թարգմանիչը կը մնայ Ս. Ղազար՝ Արբահօր յատուկ կարգադրութեամբ, որ գոհ՝ եղած ձեռնարկէն, կը յուսայ օգտակար ծառայութիւն մը մատուցած ըլլալ Եւրոպայի գիտնականներուն: Սոմալեան Արբայ կը գրէ Պոլիս գտնուող Հ. Գէորգ Հիւրմիւզի: «Սկսաւ տպագրութիւն Խորենացւոյն ի հայ եւ ի գաղ., հանդերձ հմտական եւ ճոխ ծանօթութեամբք ի գաղղիերէնին, ութածալ, ըստ դրից հանգոյն նախնեացն մատենից կամ մատենագրութեանց, որ յուսամք թէ յոյժ հաճոյացի գիտնականն Եւրոպիոյ»:

Գոհ է նաեւ թարգմանիչը, որ սրտին ուրախութենէն՝ չի գիտեր ուսքը ուր դնելը, կը գրէ Սոմալեան Աբբայ. «Խորենացւոյ տպագրութիւնն յառաջանայ փառաւրապէս եւ թարգմանիչն չգիտէ ուր կոչել առ կայտոելոյ սրտին յանչափ ուրախութենէ» (17 նոյմբ. 1839, յստակ չէ թէ որու ուղղուած է նամակը):

Գրքին տպագրութիւնը չաւարտած, գործը ընդհատելով, 1840ի Փետրուար ամսուն Լը Վայլեան կը ստիպուի դառնալ Փարիզ, յոյսով որ նոյն տարւոյն Յուլիսին կարենայ վերադառնալ Վենետիկ, ինչպէս կը գրէ 20 Փետրուարին, Փարիզէն, ստորագրութեան ներքեւ աւելցընելով ստացած տիտղոսը՝ «membre de l'Accadémie de St. Lazare à Venise»: Յաջորդաբար գրուած նամակներէն կ'իմանանք թէ վնասուած ըլլալով թարգմանիչին առողջութիւնը՝ չի կրնար նուիրուիլ գրական աշխատանքի, ու նոր տարւոյն (1841) մաղթողական նամակին կը միացնէ Collection Orientaleէն երկու հատոր՝ իբր նուէր:

1841ի գարնան Լը Վայլեան Հոռմի ճամբով կը հասնի Վենետիկ (30 Ապրիլին), ու սկսած գործին տպագրութիւնը կ'աւարտի Յուլիս ամսուն: Երախտագիտութեան համար, Լը Վայլեան «յօրինէ արդ զպատմութիւն վանացս ի գաղթերէն բարբառ, ուղղագրելով զանբաւ վրիպակս Պոլէին զպատմականս եւ գքերականականս» (Սոմալ. Աբբ., 2 Յուլիս 1840ին, առ Հ. Աղեքսանդր Պէշիկթաշլեան, Պոլիս): Այս երկրորդ տպագրութիւնն ալ, հակառակ ինսամուած ու սրբագրուած ըլլալուն, օրինակ մը Պոլիս հասնելուն՝ ո՛չ Բագրատունի եւ ոչ Յակոբ չէլէպի Տիւզեան կու տան իրենց հաճութիւնը, յատկապէս թարգմանութեան ոճին: Հայր Արսէն Բագրատունի, քննադատի սուր գրիչով կը զրէ թէ «Երեւեցաւ խամութիւն գաղղիականին, ոչ ի թարգմանութեան եւեթ, այլ ուր ինքնին շարագրէ թարգմանիչն», ակնարկելով յառաջարանին, ուր Խորենացի սրբութիւնը կը գերադասուի շատ մը սուրբերու սրբութենէն. «Ի Տօն Գիշօթն ընթերցեալ էի այսպիսի բացատրութիւնս առ ի ծաղր ստեղծեալս, եւ ոչ հաւատայի: Յայսպիսի թարգմանչէ անմարթ է յուսալ զԽորենացին գտանել» (Պոլիսէն, 1 Յունուար 1842ին, առ Սոմալեան Աբբայ):

Ճշտում մը: Մատենագիտական ցանկերու համաձայն (Դաւթեան Հայկ, «Հայ գիրքը 1801-1850 թուականներին», Երեւան, 1967, էջ 320-322), այս գիրքը վերատպուած է նաեւ 1845ին, միշտ Ս. Ղազարի տպարանին մէջ: Սա թիւրիմացութիւն մըն է, որովհետեւ 1845 թուականը ամենեկին չի տեսնուիր նորատիպ կարծուած երկհատորներուն վրայ: Վրիպակը անկէ կը յառաջանայ, որ Լը Վայլեան Փարիզի մէջ փոխած ու վերատպած է գիրքին միայն անուանաթերթը, առանց նշանակելու թուական, գիրքը ընծայելով նիկողայոս Ա. ձարին, անուանաթերթին դիմաց դնելով նաեւ ձարին պղնձատիպ պատկերը: Այս առիթով վերատպած է նաեւ, մեզի անծանօթ պատճառներով, 1841ին

Վենետիկ տպուած Խորենացիի ֆրանսերէն Յառաջաբանը, աւելցնելով նաև ֆրանսերէն լեզուով Հայաստանի գունաւոր քարտէս մը (30×22,6 սմ.) որու վրայ նշանակուած է «1841» թուականը: Ս. Ղազարի մէջ ունինք երրորդ օրինակ մը (միայն առաջին հատոր), առանց անուանաթերթի, որու սկիզբը կան ֆրանսերէն լեզուով երկու գրութիւններ: Notice Biographique sur Moyse Khorénatzi, (pg. 1-14); Etude sur Moyse de Khorène, lire au congrès historique de 1838, par R. Leudière, (pg. 1-28):

### Խորենացիի իտալերէն գոյգ բարգմանութիւնները (1841)

ԺԹ. Դարու սկիզբը, գրական զարթումին հետ, Ս. Ղազարի մէջ կ'արծարծի լեզուազիտութեան սէրը: Այդ էր դարուն պահանջը եւ ժամանակներու հետ քալելու ստիպողութիւնը: Այս իսկ պատճառով 1801ի միաբանական ընդհանուր ժողովին կ'առաջարկուի որ նորընծաները, իւլաքանչիւրը իւ առումին համաձայն՝ սորվի լեզու մը, Միաբանութեանս օգտակար ըլլալու նպատակով: 1805ի օրագրութիւններու մէջ կը կարդանք թէ միաբաններէն ոմանք կը սկսին առանձին դաս առանել իտալերէն լեզուի: Պոլիսէն Հ. Ղուկաս Խնճիճեան կը խնդրէ որ վանքին մէջ լեզու դասաւանդէ աշխարհական վարժապետ մը, խոստանալով իր անձնական միջոցներով Հայթայթել վարժապետին համար եղած ծախսերը: Նման պարագաներու, երբ Աբբան կ'ուզէ գոհացնել բոլոր միաբանները, կը մատնուի գֆուարութեան. եւ իրապէս Ազոնց Աբբայ պատասխաններով Խնճիճեանի՝ կը գրէ: «Դու այտի աղաղակես վասն իտալական լեզուի, արեւմտեայք՝ վասն լատինականին, աստ ոմանք վասն գաղղիականին, ոմանք վասն գերմանականին, իսկ հայն վասն իւրումն բնիկ լեզուի, որում մերքն պարտին լինել հեղինակք եւ ուսուցանողք» (21 Յունիս 1816), ու նոյն նամակով կը պարզէ թէ արդէն իսկ երկու միաբան դրկած է Հոռոմ՝ կատարելագործելու իտալերէն լեզուն, եւ թէ կը յուսայ որ մօս ատենէն բացուի Վենետիկի մերձակայ Փատովա քաղաքին մէջ լեզուազիտութեան ամպիոն, որմէ կը նայինք աւելի դիւրա օգտուիլ:

Այսքանը կարեւոր համարեցանք նշել, պարզելու համար յետագայ հակայ ծրագիր մը, այն է իտալերէնի թարգմանել մեր նախնեաց բոլոր պատմագիրքերը՝ ներոպայի գիտնականներուն ծանօթացնելու համար մեր ազգային արժէքներն ու մեր մեծութիւնը: Սոմալեան Աբբայ իր այս գաղափարը կը յայտնէ 25 Հոկտեմբեր 1839 թուակիր նամակի մը մէջ, յիշելով յատկապէս «թարգմանութիւն Խորենացւոյն, վինիցի այժմ ըստ առաջնոյ նուագին, որ ճաշակ ինչ էր այն առժամայն եւ թերակատար. քանզի ընթերակայութիւն մերոցն եւ աջակցութիւն յամենայնի՝ յուսամ թէ ընտիր գործեսցեն զգործն եւ նախանձելի» (առ Հ. Գէորգ Հիւրմիւզ, Պոլիս):

Անկախ վանքին այս ծրագիրէն, տարի մը յետոյ, 1840ին, լուր կը չը թէ Սարտենիոյ թագաւորը կը մտածէ իր ծախսով տպել տալ հայկական բոլոր պատմագիրքերը, իտալերէն թարգմանութեամբ եւ ծանօթութիւններով. ու այնպէս կը թուի որ արքան այս որոշումը առած ըլլայ՝ իտալացի հայագէտ ձիուլէփփիէ Կապպելլետտիի ձեռքով կատարած հնճիճեանի «Հնախօսուութիւնք Հայաստանի» իտալերէն թարգմանութենէն, որ Կապպելլետտիի ընծայականով մը նուիրած է նոյն թագաւորին (տե՛ս նամակ՝ Սոմալ. Աբբ. առ Հ. Գ. Հիւրմիւզ, 6 Մարտ 1840): Վանքին մէջ կը ստեղծուի բացառիկ խանդավառութիւն, իրագործելու այս գաղափարական ծրագիրը:

Հոս կը ստիպուինք բանալ փակագիծ մը, լուսաբանելու համար յետագայ դժուարութիւն մը:

Կապպելլետտի Վենետիկի կղերէն իտալացի հայագէտ քահանայ մըն է, ծանօթ Միաբանուութեանս, մանաւանդ թէ անդամ կաճապիս: 1829ին լատիներէնի թարգմանած է ներսէն Շնորհալիի «Ընդհանրական թուղթ»ն ու Նամականին, եւ որով ծանօթ անձ գիտական աշխարհին: Գիրքը տպուած է Ս. Ղազար, հայերէն ու լատիներէն լեզուներով: 1840ին կը հրատարակէ Եղիշէի «Յաղագս Վարդանանց պատերազմին» միայն իտալերէն թարգմանութիւնը, եւ այս աշխատութիւնն ալ կը տպագրուի Ս. Ղազար: Տարի մը ետք, 1841ին, կը հրատարակէ Խորենացիի «Պատմութիւն Հայոց»ի իտալերէն թարգմանութիւնը, որու տպագրութիւնը կը կատարուի ոչ թէ Ս. Ղազար՝ այլ Վենետիկի Անտոնելլիի տպարանը: Տարուան մը ընթացքին այս փոփոխութիւնը, կամ Կապպելլետտիի մեզմէ հեռացումը արդիւնք է մեզի անծանօթ իր մէկ քաղաքական յանցանքին, որու համար իննամսեայ բանտարկութեան վճիռ կը ստանայ, բայց Վենետիկոյ Պատրիարքին եւ բարեկամներու միջնորդութեամբ վճիռը կը մնայ անդորրծ: Սոմալեան Աբբայ 11 Մայիս 1841 թուակիր նամակի մը մէջ կը գրէ թէ «Եւ մեզ իսկ հարկ Եղեւ՝ ժողովով հեռացուցանել ի մէնջ զվասակարն մերոյ համբաւոյն, սմին իրի եւ ահա ձեռն արկաք ի թարգմանութիւն ազգային պատմագրաց մերոց, սկսեալ ի Խորենացւոյն» (առ Հ. Եղուարդ Հիւրմիւզ, Հումք):

Նոյն օրերուն, մեր միաբաններէն Հ. Յովհաննէս Սորոդուծեան, տպարանի պատասխանատու Հայրը, 5 Մայիս 1841 թուակիր նամակով մը՝ կու տայ բացատրութիւններ Կապպելլետտի թարգմանութեան եւ հրատարակութեան. «Սովորեալ Քափէլլէթեայ պարծել առ օտարս վաստակովք եւ անուամբք մերով, այլ միշտ ի վնաս մեզ վասն անխոնեմութեան իւրոյ, յետ տպագրելոյ զԵղիշէն, թարգմանեալ յուսանողաց Ռաֆայէլեան դպրոցին, խորհեցաւ արդ տպել եւ զԽորենացին, ունելով զՎիստոնեայց թարգմանութիւնն եւ զուղղագրութիւնս եւ զծանօթութիւնս Վ. Հ. Աթոռակալին (Հ. Մ. Աւգերեան) մերոյ: Եւ

ոչ այսչափ, այլ եւ յաւելու յիւրմէ ծանօթութիւնս երգիծականս ընդդէմ բազմաց յականաւոր արանց, ընդ որս ոչ խնայեաց ի Պարոն Լըվայլեանն, որ ամենայնիւ ի մեզ է արարեալ ապաստան զթարգմանութիւն իւր: Զայսոսիկ տեսեալ Միաբանութեանս, եւ զմտաւ ածեալ զվնասն զոր կարէր առնել Քափէլլէթթի ծանօթութեամբք իւրով, հաստատեաց տպագրել ինքնին յիտալեանն զԽորենացին, զոր եւ ապսպարեաց ի ճարտար իտալագէտն Թօմազէօ, հանդերձ պիտանի ծանօթութեամբք, զորս պատրաստէ Վ. Հ. Գարբիկ (Այվազովսկի): (...) Արդարեւ չէր ինչ փոյթ եթէ այլ ոք գրէր զամենայն եւ զեւս աւելին քան զոր գրէ Քափէլլէթթի այլ զի ամենայն ոք ճանաչէ զնա ուսեալ առ մեօք զհայկանն, եւ զի ունի ի ձեռին վկայական անդամակցութեան ճեմարանի Ս. Ղազարու (ի շնորհելոյ բարեկամաց իւրոց), եւ այնպէս դրոշմէ ի ճակատս մատենից իւրոց, վնաս մեծ գործէ եւ կասկածելիս առնէ զմեզ առ ամենեսին» (առ Հ. Խնամափու Փափազեան, Հոռոմ):

Կրնանք ըսել որ Կապակելեստիկի կատարած այս թարգմանութիւնը արագացուցած ըլլայ վանքին գործունէութիւնը՝ որ արդէն իւկ սկսած էր, եւ նոյն տարին, 1841ին, Ս. Ղազարի տպարանին մէջ կը սկսի տպագրութիւնը Խորենացիի իտալերէն թարգմանութեան՝ կատարուած Միխթարեան միաբաններէ, վերատեսութեամբ իտալացի Թոմմաջէոյի: Այս տպագրութեան լուրը Սոմալեան Աբբայ կը հաղորդէ Հ. Արսէն Բագրատունիի, յստակելով թէ «եւ արդ սկսեալ է իտալերէն Խորենացւոյն տպագրութիւնն՝ իբր յառաջնմաք այլոց հայեցի պատմագրաց մերոց, ի լոյս ընծայելոց ի նոյն բարբառ» (16 Ապրիլ 1841ին, առ Հ. Արսէն Բագրատունի, Պոլիս):

Խորենացիի իտալական երկու թարգմանութիւններու տպագրութիւնները գրեթէ կ'ընթանան միաժամանակ: Երբ մերը կը հանի գրեթէ իր աւարտին՝ Սոմալեան Աբբահօր ձեռքը կը համար կապակելեստիկի տպագրութեան առաջին պրակը, որու համար կը գրէ Հ. Եղուարդ Հիւրմիւզի. «յորում որչափ մողք են՝ նոյնչափ անհեթեթ վրիպակք» (30 Մայիս 1841): Նոյն նամակով Աբբահայրը կը յանձնարարէ որ Հ. Անտոնիոս Սոֆիեալեան փութով աւարտէ Ղազար Փարպեցիի իտալական թարգմանութիւնը, քանի վանքին մէջ նորընծայ արեղանները, իրենց վարժապետին առաջնորդութեամբ աւարտելով Ագաթանգեղոսինը՝ կը պատրաստուին անցնիլ ուրիշ պատմագիրի: Նոյն տարիին տպագրելի գիրքերու թիւը այնքան կ'աճի, որ Հ. Եղիա Թոմմաճանի թարգմանած Հոմերոսի հլիականին տպագրութեան առիթով Աբբահայրը կը գրէ. «ամենուստ ստէպ խնդրի Հոմերոս, ի Մատրասէ, ի Կալկաթայէ, ի Ճավայէ, ի Ղարապաղէ, յԵրեւանայ. եթէ չէր զիս ընկճեալ երկաթի մամուլն որ գալոց է արդ ի Լոնտրայէ, ես ինքնին հոգայի զայն (այսինքն՝ ծախսը), եւ չտայի ումեք զիառս Միխթարեան ճեմարանիս, որ արդ գօտեւորեալն է եւ ի լոյս տալ զագգային

պատմագիրս զամենայն յիտալական բարբառ, հանդերձ լուսափայլ ծանօթութեամբք» (16 Մայիս 1841ին, առ Հ. Սրապիոն Պուրիսեան, Պոլիս):

Վանքիս տպագրած իտալերէն Խորենացիէն, Միսիթարեան Միաբանութեանս կողմէ յատուկ տպագիր ընծայականով՝ ուղղուած է Վենետիկի նորընտիր քաղաքապետին՝ Պալֆիի, ու կը մատնանշէ թէ գրքիս բովանդակութիւնը պատմութիւնն է հայ ազգին ծագումին, մաղթելով որ ներկայ հատորս առիթ ըլլայ աւելի եւս սերտացնելու եւ ամրապնդելու կապը՝ որ արդէն իսկ գոյութիւն ունի ընդ մէջ Արեւմուտքի եւ Արեւելքի:

Նոյն այս հատորին օրինակներ ընծայուած են Փարմայի դքսուհին, Ֆիրենցէի դուքսին եւ Գրիգոր ԺԶ. Քահանայապետին, որոնց չնորհակալութեան եւ գնահատանքի նամակները կը պահուին վանքիս դիւնան:

### Մովսէս Խորենացի, Մատենագրութիւնք (1843)

1841ին Լը Վայլեանի կատարած Խորենացիի Փրանսերէն թարգմանութիւնը Ս. Ղազարի մէջ տպագրուած էր հայերէն բնագրով։ Այնուհետեւ պատրաստ ունէինք Խորենացիի Պատմութեան կապարներու շարուածքը եւ նոյն տարին կարելի էր տպել զայն «Մատենագրութիւնք Նախնեաց» շարքին մէջ։ Հայերէն բնագրին պատրաստութեան համար, տպագրութեան Յառաջաբանին համաձայն, գործածուած են «օրինակք անթերի վեց», այն է՝ 1827ին տպուած փոքրագիր Խորենացիի չորս օրինակներէն զատ՝ երկու նորեր, այն է՝ Ձեռ. թիւ 200 (տարի՝ 1660) եւ թիւ 1023 (անթուական)։ Խորենացիի այս տպագրութիւնը կ'ուշանայ երեք տարի, որովհետեւ կը պակսէին «Աշխարհացոյց»ի ընտակը օրինակներ։ Այս ուղղութեամբ ունինք հարուստ թղթակցութիւն՝ ընդ մէջ Սոմալեան Աբրահօր եւ միւս միաբաններուն, որոնք իրենց կարելին կ'ընեն՝ օր առաջ հասցնելու փափաքուած ձեռագիրները կամ ընդօրինակութիւնները։

Հ. Մինաս Բժշկեան այս տարիներուն Խրիմ պաշտօնավարելուն, կարելութիւնն ունէր բարեկամներու միջոցով էջմիածնի մատենադարանէն օրինակել տալ կարգ մը ձեռագիրներ՝ որոնց կը կարօտէր Ս. Ղազարի մատենադարանը։ Ահա թէ ինչ կը գրէ Սոմալեան Աբրահօր, 1 Յուլիս 1840ին, նկատմամբ մեր նիւթին. «գրեցի սակս Աշխարհագրութեան Խորենացւոյն ուղղակի առ Կաթողիկոսն. յուսամ ի ձեռս բերել զայն՝ գէթ առ ժամանակ մի։ Եւ զարդիս հասին առ իս ի Մսեր դպրէ կրկին ճառք Խորենացւոյն... զճառ Վարդավառի... զՊատմութիւն ուղեւորութեան Հորիսիմեանց»։ Նոյն այս նամակով Բժշկեան կը մէջբերէ Մսեր դպրի նամակէն հատուած մը՝ ուղղուած իրեն.

«Զգրչագիր օրինակ Աշխարհագրութեան սրբոյ Վարդապետին՝ չգտի ի գրանոցի սրբազան Հօր մերոյ եւ Առաջնորդի ի Քիչնեւ, զոր յուղեցի ի նորումն ամենայն հետազոտութեամբ։ Յամի 1829, կամեցեալ իմ զտպագրեալն զոյց ընդ Պատմութեան Հայ (ոյ) համեմատել ընդ գրչագրացն, զորս տեսի ի գրատան էջմիածնի, գտի յամենայն էջսն զտարբերութիւնս, ուրեք ուրեք եւ զյաւելուած կամ զպակասորդ բառից առաւել քան զոր մարթ է կարծել, սակայն յայլ նուագ թողի զայն աշխատութիւն։ Եթէ յաջողեսցի տեառնդ գտանել զքանի մի օրինակս, արդարեւ բախտ եւ իննդութիւն մեծ ե՛ւ սրբոյ Վարդապետին ե՛ւ ձեզ»։

Բնականաբար այս տողերը գեռ աւելի կը շփոթեցնեն Սոմալեան Աբբահայրը, ու 15 Սեպտ. 1840 թուակիր նամակով կը ստիպէ Հ. Մինասը՝ փութով ձեռք բերել էջմիածնի օրինակը, որովհետեւ «յոյժ կարեւոր է մեզ ունել»։ 12 Օգոստոսին (1840) Հ. Մինաս կը գրէ թէ «տակաւին չընկալայ պատասխանի ի Կաթողիկոսէն՝ սակս Աշխարհագրութեան Խորենացւոյ»։ 25 Նոյեմբերին (1840) կը գրէ թէ կարելին կ'ընէ փափաքելին ձեռք բերելու համար, ու կը յուսար բարեկամական ճամբով ստանալ՝ եթէ վանքէն ստացած ըլլար իր հայերէն-ուուսերէն նորատիպ քերականնութիւնը։ Տարուան մը լուութենէն ետք, Հ. Մինաս կը գրէ 25 Դեկտ. 1841ին թէ երկու սարկաւագի յանձնարարած է օրինակել էջմիածնի Աշխարհացոյցի օրինակը, եւ «հրամանաւ կաթողիկոսին յանձնեցաւ Գէորգ Եպսին հասուցանել առ իս... բայց տակաւին չեհաս ի ձեռս իմ», աւելցնելով թէ հարկ է մեր տպագրութիւններէն շատ տեսակի օրինակներ նուիրել իրենց՝ կարենալ հասնելու համար մեր վախճանին, ու ցոյց կու տայ «թէ քանի գտուարութեամբ եւ որպիսի հնարիւք եւ ընծայատրութեամբ հաւաքին գրչագիրք»։

Սոմալեան Աբբայ կը փութայ պատասխանել Հ. Մինասին որ ձեռագիր հաւաքելու համար ոչ մէկ խնայողութիւն ընէ՝ մեր տպագրութիւնները սփուելու աջ ու ձախ, թելադրելով որ փափաքած գիրքերու ցանկը զրկէ Վենետիկ՝ որպէսզի փութով հասցնէ իրեն։ «Հյնայել բնաւ ի տպագիրս մեր առ ի ձեռս բերելոյ գրչագիրս» (15 Յունուար 1842)։

Երկար սպասելէ ետք, երբ Ս. Ղազարի միաբանները կ'ակնկալեն ընդունիլ Հ. Մինասէն սպասուած Աշխարհացոյցի օրինակը, կ'ընդունին անոր 2 Ապրիլ 1842 թուակիր նամակը թէ Գէորգ Եպիսկոպոս կը դանդաղի իրեն հասցնել խոստացուած Աշխարհացոյցը, ու Սոմալեան Աբբայ ցաւով կը գրէ Բագրատունիի՝ թէ «մեզ զիղջ է, զի չեհաս ի ժամուն ընտիր օրինակ Աշխարհագրութեան նորին գրչի, յէջմիածնայ, զի մարթանայաք յաւարտն կցել յամբողջութիւն մատենագրութեանց նորին Քերթողահօր» (25 Փետր. 1842)։

1841ի Սեպտեմբեր ամսուն Հ. Գարբիէլ Այլազովսկի, առաջին անգամ ըլլարով Վենետիկէն կը դառնայ Խորիմ՝ այցելելու իր հարացատներուն։ Այս առիթով կը տանի Սոմալեան Աբբահաօր մաղթողական

նամակը՝ ուղղուած նորընտիր Ներսէս Կաթողիկոսի, ինչպէս նաեւ վերջին մեր հրատարակութիւններէն նմոյշներ, լոելեայն խնդրելով ակնկալուած Աշխարհացոյցը։ Տարի մը ետք՝ Հ. Գաբրիէլ կը դառնայ վանք, Խրիմէն բերելով 14 գրչագիրներ, որոնց համար շնորհակալ կ'ըլլայ Սոմալեան Աբրայ Հ. Մինասին, 5 Մեպո. 1842 թուակիր նամակով, բայց սրտի ցաւով կ'աւելցնէ. «Ո՛ւր էր թէ ընդ նոսա լինէր եւ ցանկացեալ Աշխարհագրութիւն Խորենացւոյն, կամ թէ ցայսօր հասանէր նա այտի, առ ի վաղ լրումն տալ Մատենագրութեան պանչելոյն Քերթողահօր, որ ի բազմաց խնդրի»։

Նոյն այս տարիներուն՝ Շուշի Առաջնորդ Բաղդասար Արքեպս. Հասանջալալեանց կը դիմէ վանքիս՝ ստանալու համար կարգ մը հրատարակութիւններ։ Աբրահայրը յարմար առիթը կը նկատէ, գրեթէ պաղատական բառերով՝ շարժել անոր միրտը, ընդունելու համար անգին գանձը, աւելցնելով թէ ոչ ոսկի է մեր փնտուածը եւ ոչ ժողովուրդին արծաթը, այլ միայն տպագրութեամբ երեւան հանել մեր երանելի նախնիքներուն քրտնաշան վաստակը, զոր իրականացնելու համար ամէն տեսակ անտանելի աշխատանք՝ ոչինչ կը թուի մեր աչքերուն։ Ու այս առիթով կը թուէ թէ ո՛ր ձեռագիրներուն գեռ պէտք ունինք, որոնց մէջ յոյսով կը թուէ Խորենացի Զորբրոդ գիրքը, «որ թէ ի վեր երեւեսցի ուստեղ, գանձ մեծ է արդարեւ Արամեանս ազգի, զոր եւ արժան էր փութով ի լոյս հանել եւս եւ եւրոպացի լեզուաւ» (29 Յունիս 1841)։

Երեք տարի, 1840էն 1842, սպասելէ յետոյ, 1843ին կը սկսին հասնիլ Աշխարհացոյցի օրինակները։ Հասանջալալեան Արքեպիսկոպոս 24 Փետր. 1842 թուակիր նամակով կ'իմացնէ թէ ուրիշ ձեռագիրներու հետ վանք Մրկած է նաեւ Խորենացի աշխարհացոյցին ընդօրինակութիւնը, որ հաւանաբար չէ օգտագործուած տպագրութեան պատրաստուած քնագրին համար, որովհետեւ Սոմալեան կը գրէ անոր մասին. «իմառնակ յոյժ եւ տարաձայն գլխովին ի տպագրէն եւ ի պակասաւոր գրչագրաց ինչ որ առ մեզ» (առ Հ. Գ. Հիւրմիւզ, Պոլիս, 6 Մայիս 1843)։

Հ. Մինաս Բժշկեանի ջանքերն ալ վերջապէս կու տան իրենց պըտուղը։ 3 Մայիս 1843ին կը գրէ Աբրահօր թէ «Յերեկեան աւուր եհաս առ իս ի Գէորգայ եպիսկոպոսի էջմիածնի, ձեռամբ Թաղէոսի Վրդ. Ի Աշխարհագրութիւն Խորենացւոյն... ահա ընդ գրոյս աճապարեմ հասուցանել առ Վեհութիւնդ»։ Աբրահայրը չ'ուշանար յայտնել իր գոհունակութիւնը Հ. Մինասին, թէ ցարդ մեր ունեցած օրինակներէն լաւագոյնը հանդիսանալով էջմիածնի օրինակը, «ըստ այնմ արդ կատարի տպագրութիւնն» (31 Մայիս 1843)։ Յիշեալ օրինակը ներկայիս կը գտնուի Ձեռագրատուն, 2234 համարին ներքեւ։

Տպագրութեան ընթացքին Հ. Մինաս կ'ընդունի էջմիածնի ձեռագիրներէն Աշխարհացոյցի երկրորդ օրինակ մը, եւ «ոլիտեալ ի նմին

զտարբերութիւնս ինչ՝ աճապարեցի հասուցանել առ ձեզ» կը գրէ Աբրահամօր (31 Մայիս 1843): Այս օրինակը վանք կը հասնի տպագրութիւնը աւարտելուն, եւ ներկայիս կը գրէ 2132 համարը:

Ու վերջապէս, չուրջ չորս տարի սպասումէ ետք՝ լոյս կը տեսնէ Խորենացի Մատենագրութիւնքը, որմէ օրինակներ կը դրկուին յատկապէս էջմիածին, Հ. Մինասի ձեռքով: Նոյն այս Մատենագրութիւնը ունեցած է երկրորդ տպագրութիւն մը՝ 1865ին, ինչպէս փոքրագիր 1827ի Հայոց պատմութիւնը՝ 1881ին եւ 1955ին:

### Վերջարան

Միսիթար Աբրահամօր կատարած բազմաթիւ հրատարակութիւններու վերջնը՝ եղած է Հայկազեան Բառարանը, որու Յառաջաբանը գրած է մահուան անկողինին մէջ եւ ինք չէ տեսած իր ամբողջ կեանքով աշխատած ու պատրաստած բառոգիրքին լրումը: Վերեւ մեր կատարած տեսութիւնները կ'ուզեմ աւարտել Երանաշնորհ Հիմնադրիս յիշեալ Յառաջաբանէն հատուած մը մէջբերելով՝ ցոյց տալու իր հոգին, եւ թէ նոյնը այսօր եւս կենդանի է իր յաջորդներու սրտին մէջ.

«Խոնարհամիտ սրտիւ ընծայեմ քեզ զպտուղ բազմամեայ աշխատութեանս՝ նուէր սիրոյ. զի ցանկալի է ինձ յինէն առնուլ եւ քեզ տալ, եւ որոց քում սակի են. վասնզի որ ինչ իմ է՝ քոյ է, եւ որ ինչ քո՛ իմ. վասն որոյ եւ ծառայելս իմ քեզ՝ պարծանք են ինձ. մանաւանդ թէ՝ եւ լրումն պաշտաման իմոյ եւ իմոցս: Վասնզի ի սկզբանէ անտի որպէս ես, նոյնպէս եւ Միաբանութիւն մեր՝ կարգեալ կայ ի սպասաւորութիւն բանի Հայկազեան տոհմի, ի փառ Յիսուսի Աստուծոյ մերոյ, որ է օրհնեալ յակիտեանս»:

Ինձի այնպէս կը թուի որ նոյն այս խօսքերուն արձագանգն է որ կը գտնեմ նաեւ Միսիթար Աբրահամօր յաջորդներէն, բազմարդիւն եւ վաստակաւոր Սուքիաս Սոմալեան Աբրահամօր նամակներէն մէկուն մէջ՝ երբ կը կարդամ. «Ի տպագրելն իմ զնախնեացն մատեանս, դիտաւորութիւնն չէր զի շահեցայց անտի դրամս, այլ զի շահեցուցից զազգն, հանելով ի լոյս զմեռելութիւն գրչագրացն. սորին վասն չեն իմում յօժարութեանս ներհականք՝ որք ի նոյնն ձեռնարկեցին, մասաւանդ թէ ուրախ զիս առնէին, եթէ զորս մեք չկարեմք տպագրել՝ սոքա ի լոյս ընծայէին» (8 Դեկտ. 1843ին, առ Հ. Աղեքսանդր Փէշիկթաշլեան, Պոլիս):

Հ. ՍԱՀԱԿ ՃԵՄՃԵՄԵԱՆ

## Résumé

# LES ÉDITIONS VÉNITIENNES DE L'HISTOIRE D'ARMÉNIE PAR MOVSÈS XORENAC'I

P. SAHAK DJEMDJEMIAN

En l'occasion du 15<sup>e</sup> centenaire de la composition du livre d'*Histoire d'Arménie* par Mowsès Xorenac'i, l'Auteur nous fait l'historique des divers éditions de cet ouvrage fait à Venise, tout en fouillant les archives de St. Lazare et nous donnant des détails très intéressants à ce sujet.

Il faut dire que dès le début de son activité éditoriale (1715), la Congrégation Mekhitariste de Venise à fait imprimer que des livres à caractère religieux et à cette époque on était loin de penser d'éditer des livres historiques. Pour cette raison, en dehors de la Congrégation Mekhitariste, l'Evêque Sarkis Sarafian, voulant imprimer des livres à Venise, édita en 1752, *L'Histoire d'Arménie* de Mowsès Xorenac'i.

Ce n'est qu'en la période de l'Abbé Général, l'Archevêque Soukias Somal (1824-1844), que fleurissent les éditions Mekhitaristes, par la publication des œuvres complètes de la littérature classique arménienne en deux formats différents, grand et petit. Ce n'est qu'après une longue gestation que la première édition mekhitariste du livre d'*Histoire d'Arménie* de Mowsès Xorenac'i fut imprimée en 1827 en l'imprimerie de St. Lazare, en petit format, afin de pouvoir être à la portée de tous et d'être transportable dans les poches des vêtements («Livre de poche»).

La traduction française du livre d'*Histoire d'Arménie* de Xorenac'i par l'arménologue Le Vaillant de Florival, membre de l'Académie de St. Lazare, fut imprimé en l'imprimerie des pères Mekhitaristes de St. Lazare à Venise, en 1841. Pour cette édition, le traducteur a passé des mois à Venise à corriger sa traduction avec l'aide des pères du monastère. Toujours en 1841, les pères Mekhitaristes de St. Lazare traduisent et publient en italien le livre d'*Histoire de l'Arménie* de Xorenac'i. En la même année, une autre traduction en langue italienne apparaît à Venise, en ville, réalisée par Giuseppe Capelletti, créant une certaine agitation entre éditeurs et imprimeurs, et tout cela raconté par l'auteur de l'article en une multitude de détails.

En 1843, l'œuvre complète de Mowsès Xorenac'i est éditée et imprimée en l'imprimerie de St. Lazare à Venise, comprenant non seulement l'édition comparée et critique de *L'Histoire*, mais aussi tous ce qui est attribué à Mowsès Xorenac'i: les homélies et surtout *l'Asxarac'uic'*. L'impression fut retardée de 4 ans dans l'espoir de retrouver de nouveaux manuscrits plus anciens et plus intéressants. Xorenac'i en petit format de 1827 a été réimprimé en 1881 et 1955, tandis que l'œuvre complète en grand format, de 1843, a eu une nouvelle impression en 1865.